

Համար շատ մը հատորներ կը հայթայթէ ՏնԱՆ-
ԿԱՑ ՍԵՆԵԱԿԸ:

Տնակաց պետքին մէջ Հապարաւոր հատոր-
ներ կային որով, ասկային, պյուղալ Ընկերու-
թի կանչենքու առաքին եղած են, չենք
գտներ ինչպատի գրանցութեամբ. զրոյշեա-
լի ականատեսներ կը վկայեն թէ այս գրքերուն շա-
տերը (ոպադիրներ) գործածուած են Ասպր-Ար-
քարանի Ֆրանշանցութեամբ հանգեցները
գոտուարելուն են վարժարանին սևանդութեամբ Հը-
ճուաւեցնելու համար. Այս միջոցներն եւ որ բա-
րեկանարար կը հասաւուածի Սպր. Մատենա-
դարանին եւ Տնակաց Անենեամին մէջ բանտար-
կուած գորեր և փոխառուութեամբ Հօն:

**Տարակիսյ չկայ որ Ազգ՝ Մատենագրաբանի
հաստատութեամբ փրկուեցաւ Կողաքի Մատենա-
գրաբանին Ենթարկաք՝ Առաջ Ազգ՝ Մատենագրա-
նին պահ ուղարկեալ պիտի ի մասնաւ այս Հա-
զար ու մեկ եղանակներով՝ որնց նեթ արկուած են
լըսուած գրեկը ու գրադարաններ։**

Հետաքրքրական է նաև դիտնալթի Տնօւն-
ից Անձնութիւնը բնակի մէջ եր երբ անձնատուր
եղաւ նոր Մատենադարանի մը պէտքերուն
առթեւ։

առաթիւններ ընել են. Հասապարտելի են ի աղջկութիւնն; Ցանկութիւն է ըստ թէ Արք Սամանադրութեա Բանագործն (տասէց) դպրութիւն չունի հիմն իր հնաւունք անդամն պահպանութեան համար. լուսն են Հասապարտ թէ արք- աւոր հնաթիւններ. մասն են Հասապարտ դրամագիտական լու- շապարագի մը ունեն ողպացուն Բանագործն.

Կոլոտիք, ըստինք նաև Նալենի Մատենաւարանի եւ այդ Մատենաւարանի գրքերուն վորոց կարդացուած 601 թիւի՝ նախանձելի ճոխութեան մը քրածականը կը կարմնաւ Եւ այսպիսի ճոխութիւն մը ստուգ իրողակի թիւն մ'է, իբր արդին չըր կալութ գրամագիրքեան Դժբահանար այս նույնութեան մէկ ստուգին ուղիւ կը գտնուինք Հիմնայ:

Հետաքրքրական էր դիմանալ նաև կօրսով Դպրոցն մասնաւու ոյդ գըքերուն մատենադրտուակն ու մատենահամական արժէքը, Սզդ. Մխմանադարնին հաստատութեան պատճենինքն եւ ուսումնամասիրութիւնը ոյն բարութիւնքներուն, որ յարաբերութիւն ունին եւ կրնան ունենալ Մատենադարնին մը Հետա Ալո բալլըր, առկայութարքեր աշխատաթեան մը նիւթեթի են. աշխատաթեան մը, որուն ձեռն ձեռնարկած ենց արդէն սփսլը Սզդ. Մխմանադարնին ձեռնադրեական ցուցագրութեան Ցաշեան դրսութեամբ:

(藏文題名)

ՄԱՑԵՆԱԳՐԱԿԱՆ

Ա. ԽՈՐԵՎԱԿԻԱՅ ՊԱՏՐԻՔԵՐԸ ԺՈՒՄԱԿԻ ԲՈՒԺ

Թղթակցութիւն հայագէտ Փ. Կոնիքեռի:

(*კავკაზიუნიქის*)

Այժմ պիտի Համեմատեմ այն եօթն
ատրածայնութիւններ, զոր Աւագչ. Խալա-
թեանց Քր. գտներ Խորենացոյ և Փաքը. Սկրա-
սոյ մէջ, բարձրնելով. Համար որ Խորենացոյ այս
բոլոր ատրածայնութիւններ (բայց ի մեկէն որուն
պատճառով հայշական Հպարտութիւնն ըլլալու է)
կը մէկնուին միշտապարան - աղքիւրէն զոր
Խորենացի առձեռն անեցած էր:

կը սկսիմ թիւ 4 եւ 5: Աւսոցչ Խալա-
թեանց կը գրէ: «Դ. Եկեղեցու ջնառթեան հա-
մար Աստուծոյ Նախարարաւութեամբ կանգնած
Նիւթական (քարեայ կամ փայտեայ) սինը

2եասիր Հայերէն, թթէրէն	Կոտոր	360
8պագիր Հայերէն	ո	898
ո. ո. Ընթերց, Ընկուռ, Թեահ	ո	120
ո. ո. Լուսուըլ, ընկ.	ո	188
ո. օսուր լուսներով, ընթերցասի- բաց ընկ. և Մարտ-Աբդումանի	ո	300

անուշահոտթեամբ՝ եւ այլն, տռանց ախճար-
կելու եկեղեցու մասին. — Ե. Խորենացին՝
ընդարձակելով Փ. Սոկրատի կարծ Ներմուծումը
խաչի նշանի մասին, աւելացնում է եւ “Հան-
գերձ երկուասն աստիզօքս, որ չունի ոչ
միայն Մեծ Ասկրատը, այլ ոչ եւ Փոքրը”:

Բայց արդ Խորենացւոյ աղքիւրը կը ճանչ-
նանք անմիջապէս Արական յիշաւակարանին
մէջ՝ Կոչում՝ Վընէ այս գիտական թարգմանու-
թենէն՝ զըր Օրփորդ Ռւարդրոս (Mdmelle War-
drop) ի գլուխ Համած և Սարմինիի Տրատարա-
կած բնագրին վրայէն եւ ապագրուած է ի
Studia Biblica, Life of St. Nino. Oxford (Clar-
rendon Press.) 1900. p. 49, այսպէս* Եւ յետ
սակաւ ժամանակի, զիի գիտնակոսութիւն, ի ըր-
բորդոց աւուր շաբաթուն, ահան պանչելիս զար-
մանակի յօդ. ահա սիւն լրսու, ի ծեւ խաչի,
կայր ի վերայ խաչին եւ երկուասան աս-
տիլեց պատկեալ պատէին զնովաս. եւ ի
խաչէ ի վերայ ըլրան բուրէր հոտ անուշու-
թենան. եւ ամենեքին աեսին զզարմանախան.
բազումք ի հեթանոսաց դարձեալ եւ մկրտեցան
ի նմի աւուր, եւ քրիստոնեայր հաստացան
ի հաւաստու բրեանց եւ փառաւոր առնէին
զնսուուած¹, քիչ մ'ետք ալ Ծնագոյն բնա-
գիւր (Akh. Var.) կը յաւելու. “եւ ըլուրն
յորս վերայ կանգնեալ էր խաչն յնձայր. եւ
դղոբէր երկիրն ամենայն եւ ի լերին, ի բլուրս
եւ ի ձոր ամպ բուրման անուշութենան
տարածանէր յամենան կօղման ի վերայ
երկիր... եւ լսելի լինէին զոյմունք մեծա-
մեծը, եւ ամեններն որ լսէին վզրգ սաղ-
մուսաց, երթէնին եւ զարմանային յօդ երկիր-
վու եւ գողութեամբ երկիր պատզին ապատուա-
կան խաչին եւ մեծա որպատութեամբ փա-
ռաւոր արարին զնսուուած². — Խորենացւոյ
բնագրին մէջ ասեանց համաձայն եղած կոտրներն
ենթագծած որոշած եմ:

Կարծեմ Ուսուցչապես Խալաթեանց ալ
պիտի ընդունի այժմ, ինչպէս լիովին կը ցու-
ցնեն այս վկայութիւնքն, թէ Նորենացի թարգ-
մանած կամ օրինակած է Արական որեւէ յի-
շատակարան մը՝ իւր պատմուածքը գելլու առեն։
Կրնար դիմել Մեծ Սոկրատայ տուած տեղե-
կութեանց միայն, բայց զանց ըրած է. իսկ մեր
ընթերցողը կրնան համեմատութեան առնուլ
նաեւ քուանիցի բնափիրու զ. Փ.:

Անցնիք Աւագը. Խալսթեանցի մատանակն է ըրած առաջին տարածայնութեան, որուն մասին կը գրէ՝ “Ա. Գորց առաջնորդ (եւ ոչ թագաւոր) Միհրան՝ նախ քան իւր հասատալ, իմացաւ Հայոց գարձի մասին եւ ստոքեց այդ լուրը Ս. Կունէկից — մի հանգամանկը, որ ամենեւնին չեն իշխում Ա. եւ Փ. Անկրատաւ, Հոռական ալ խորենացի կը համաձայնի Վրականի հյաստակարածին, ուր կը կարգանք (ք. 21) թէ Միհրան եւ իւր ժողովուրդն զարմացած իրենց կող կործանման վկայ որ շանթահար եղաւ Ա. Կունայի (կամ Անիսոյի) ազօթեավ, եւ կը ինպրեկին ասոր Շմարիկի պատմառը ։ Եւսոյ կ'ըսուի՝ “Յայնեամ ասէն ուսնկը թէ այս գործ է Աստուծոյ որոյ զօրութիւն փոխեաց զջրդատ թագաւոր Հայոց աշխարհի ի Քարազ եւ խողէ ի մարդ. . . յետ սբանէլեացա որ եղնին ի Ցրդատ՝ համարձակ խօսէնի ի Քարթթլ զիփառացն եւ զպատռոյ Քրիստոսի, Այս մանրամասնութեան մասին կնայ տեսնուիլ նաև ։ Զուանչէր՝ դլ. Բ. էջ 48 ուր խորենացայ համեմատ ալ է խօսքը՝ “Եւ կեսք զշմարիսն սաեմ, թէ մեծ Աստուծուն որ եհար զթագաւորն Հայոց, եւ գարձեալ բժշկեաց Հայուսանեած հանգերք, նա արար զբանէլի զպաս, Արդ թիւ մ'եռան Միհրան՝ մոյրած լրանց մեջ եւ միլին երկիւղէ մը բանուած, “Իշխաց զոր լուսա վան Ցրդատաւ, իթէ կամեցաւ հանապարհորդել յորս, հասին նմա հարուածի ի Տեսանէ. զօր համարեցաւ՝ թէ եւ նմա պիտիի ինչ դիմելոց է:, իւր պարագայքն ու նշոյն են Ցրդատայ պարագայից Հետ եւ ստով վաս կու գայ Միհրանայ լայս. երկուն ալ որսի ելած էին երդ հասան հարուածն: Ասի նշանակալից եւ ազդու (dramatique) կէտ մին է պատմուածքն, զոր մայն Ա. խոր. պահած է:

Տայց սնցինքի գարձեալ Աւատոցը. Խալաթ-
թեանցի եզրակացութեանց, որ կը գրէ. “ը. —
Խորենացին առաջ է բրեռում” Մ. Եւ Փ. Խօփրա-
տին նշյանէս ընաւ անձանօթ՝ Արաց առաջնորդի
անոնչը (*Միջնան*), մայրաքաղաքը (*Մծխիթաց*)
եւ Արամանցի Ամպրոպյան պատուիրը¹, Կախ-
այ ամեն անոնանց իրք կը գտնունք Արական
յիշտառապանին մէջ եւ գարձեալ Զուռնչէրի
Խարգմանաւթեան մէջ. իսկ Ամպրոպյան (Որոտ-
անց) դից Արամանցայ՝ պատուիրին նկատմամբ
թող լսեն ընթերցոց թէ ինչ կը գրէ Վարչ
յիշտառապանին (թ. 18) “ի միում յաւուց
ամբոխ բացաւմ երթայր ի մեծ քաղաքն ար-
քունի Մժիթիթյ ի գնել զր ինչ ոք կամեց եւ
ի գոնէն դից իրեւանց Արմագաւ եւ Ա. Անոյ

կր ընդ նոսա: Խրբեւ հասի՞ ի քաղաքն Մծխիթայ՝ գնացին ագանել ի տան միումք մերձ ի կամուրջն Մողովց...: Հարցանէր Ս. Կինց ցիկն մի հրեայ. Զի՞նչ ինչ իցէ այս: Եւ կինն տայր պատասխանի: Այս սովորութիւն է արդանել խոռնի առաջի մեծի դից իւրեանց:, Այս դից կը նկարագրուի թէ «ուներ ի ձեռին սուսեր՝ որ շողայր իրեւ զիայլակն, եւ երբ Ս. Կինց կ'արթէ Ծատուծ յ՝ «յանկարծակի շնչեաց հորմ ուժքին, եղեւ ձայն որուստման, եւ փայլատակունք հատան, եւն, իսկ ժողովուրդը վախցած կը փախչի: Արդ հոս խորենացց պատմանին ամեն կարեւոր տարերքը կան, որ դարձեալ զՄՇՀրան «առաջնորդ, Վրաց կը կոչէ եւ ոչ էլ թագաւոր, այն պատճառաւ որ Միհրան թագաւոր չէր, թէպէս եւ Ավելը պնդէն կը համարէին զինքը, բայց եւ ինքնականի կառավարիչ էր: Ար տեսակը ուրեմն խօսնացի գիտէր պատճառաւ ճշմարտութիւնը այս մասին: Միւս ազդէւրներն այս կէտը չեն գիտեր:

Կը գրէ ուսուցապետ խալաթեանց. գ. — Խորենացն լուսմ է Մ. Եւ Փ. Սկզբանի աւանդած աղջմատան կամ եկեղեցու շնութեան մասին, որ ձեռնարկեց Վրաց թագաւորը:, Կ'երեւայ ինծի թէ Խորենացի հետեւած է զուցին շատ հնագոյն մէկ ձեւին, որուն համեմատ թագաւորին հոգը կ'ըլլայ միայն կանգնել խաչն եւ հրամայել յարդ ել զանի: Այս ամենը կը գտնուի Վրաց բնագրին մէջ: Իսկ Բուռփինու եւ Սկզբան թագաւորին եկեղեցի մը շնել կու տան խաչը կանգնելու տեղ, առանց խաչն մասին բառ մ'ըսերու: Ահա Բուռփինոսի պատմանը. «Ան է գերեալն, ուսուցացն զիքիւան Սպառուած, զօրինակ զիարք պալատանաց եւ զորինակ աղջմից որչափ ինչ վասն իրացն արժան էր ծանօթս առնել կոչ՝ առներ: Սաւկայ տայր իրատ շնել զեկեղեցի եւ ցուցանէր զձեւ նորուն: Ապա ի մի վզը կոչէր Արքայն զժողովուրդն ամենայն, պատմէր զամենայն ի սկզբանէ որ ինչ եղեւ վասն իր եւ թագուհուցիւն, եւ ուսանէր զհաւասն, եւ չեւ իսկ մերձեցեալ ի խորհուրդն լինէր առաքեալ ժողովորեան իւրց: Հաւատան արք ի ձեռն արքայն եւ կանայք՝ ի ձեռն գժշնոցին եւ միարան հաւանութեամբ ամեննեցուն շնին եկեղեցն վաղվագիւ, Յետոց կը պատմէ Բուռփինոս այն միջադէպը զդր նոր. շի գիտեր, թէ ինչպէս սիւն մ'իւր տեղը գնել կարելի չէր, բայց գիտերն Ս. Կինց ազդէւրը՝ երկորդ օրն ինքիրմէ ելաւ եւ կցաւար իւր պատուաց աեղը հրաշը ու Բուռփինոս

կ'աւարուէ պյագէս: «Զայր ամենայն որ եղեւն պատմեաց մեղ այր հաւատարիմ թակուր, աղը գին իրոյ թագաւոր, իսկ առ մեղ առաջնորդ սպասկաց (որց մեծ էր փոյթ եւ կրծից եւ մշմարտութեան) յորժամ շատ իսկ միտրան ընդ մեղ էր յԵրուսաղէմ առաջնորդ սահման նացն Պաղեստինացւոց:»

Արդ աժմ պիտի ցուցընեմ այն աղբիւրն որմէ քայլած է տոսասել ճշմարտութեան այս մեծ պատմիչը «թագաւորն, Բակուր, Յուսիփ նոսի գիւրահաւաւն մատց վայ այն մեծ տապառութիւնը գործելով: Արգեամբք ընթերցողքն կրնան այս առասպելը գտնել անվաւերակինի մը մէջ, որ հրեակն եագում ունի, բայց շատ հին է, եւ կը կոչուի «Կոտակ Սողմնինի, եւ տպագրուած է Մնենէի Հայրախոսութեան Յուս նոսին բամինի մէջ: Հն կը գտնեն պատման որ ամացին գլխաւոր քարը Քչմ անկետ՝ շատ յաման ու պատասմէր էր, պնդէս որ արուեստուաց ամեն չանին ու աշխատութիւնն ապարագին կը մնար առանց կարենալու քարը Վերցնել եւ աեղը դնել: Վերջապէ Սողմնին իւր մատանին դրած ստիպեց գեւ մը, որ կարմիր ծովն կու գար, եւ այս գեւն մէկդի թօթուելով օրն որուն մէջ պատուած էր, մուա այն հակա քարին տակը եւ անմիջապէս կրկնն սկսաւ ուուիլ ամիզաձեւ: Քարը բարձրացաւ եւ օդին մէջ առ կախ մնաց քանի մը վայրկիւն, պարտպ օդին մէջ յառաջ շարժեցաւ եւ գնաց իւր միշտ աեղը նասաւ: Ճիշդ ինչպէս կը պատմէ Բուռփինու Միհրանի շինած եկեղեցց ունեած համար. «Եւ ահա սուսի ամեննեցուն որ կայն զարմացեալ եւ պանչացեալ, մինչդեռ պառցեալ հայէին ի եարիսին նորուն, առանց ուրոք շարժեցից կանգնէր սիւն:»

Ուստի ներեալ է այս Վրական պատմութեան ծագման մասն կասկած ունենալ: Թագաւորն Բակուր յլշեալ անվաւերականը տեսած ըլլայու և Երաւանցէմ, թերեւս իսկ ի գլուխ համած անոր վրական թարգմանութիւնը, զօր կը նշանակէ Աղեքսանդր խախոնով (Ալեք. Ս. ԽախոնԵ): Իւր Վրական Մատենագրութեան պատմութեան մէջ (Օպերկ ու իշխանութեան մասն: «», Սուպերիոր կամ կամայք) Հայութական կամայքը՝ ի ձեռն գժշնոցին եւ միարան հաւանութեամբ ամեննեցուն շնին եկեղեցն վաղվագիւ, Յետոց պատմակ սիւն զըսցն աւելցուած պիտի ըլլան Ս. Կինցի իրեւոց զըսցն վայ: Ամեն պարագային այս միջագէպն արդէն մոռաւած է քառանշէրի քով՝ դու: Ֆ:

Արդ Մ. Խորենացի չի գիտեր տակաւին

այս վեպը՝ Կրեն ծանօթ էր միայն այն զարմանալի խաչին պատճենիթիւնը. որ կանգնուած էր բրան վրայ քաղաքին արեւելքակողմը Արամազդաց պատճենին սեղը. Այս իւսն իսկ որ սեան զրցյան անձանօթ 'է Խորենացը' գեղեցիկ կայսերական մրն է իւր աղքերաց հոսութեան

Բայց արդ Փաքը Սոկրատ այս երկուքն ալ իբրարու խառնած է, թէ լուսաւոր խաչն եւ թէ թեկիեկիզող միմնը, այսպէս բառ առ բառ.՝ “Եւ Հրամանյէք ուրեմն կանգնել զնշան խաչին Ծրբաւտոսի.՝ եւ զի ոչ էր գործ ճարտարի արհամարհնաւլ լնեալ ի բազմաց. Խոկ սուրբ կին կայր յաշթես զգիշերն ամենայն եւ պաշտին լուսաւորեալ լնութ նշան խաչին, որ Տիացցց զհեռաւուրս եւ զգերմանաւու, եւ հաստատեցան ի հաւատուս.՝] Յայնտեմ Հրամանյէ շնել առև աղթից, եւս. Ամբողջ այն կտօրը՝ զոր անկիւնաւոր փակագծի մէջ դրինք, Կը պակիս Մեծ Սոկրատայ քով:

(U.S.-Soviet relations)

४५

ՀԱՅՈՒԹԻՒՆ

Գիտական նիւթերու վրայ անպահան-
կած են եւ պիտի ըլլան իբարու հակառակի
առեսթիքներու: Եթանակ գրոթիքնը (որպես
հերի ըլլարու են հակառակաէր որին եւ
որ համարնչուսու (ոճը) կարեւոր են վեհ ենթադրյութեան
նիւթը լուսարաններու, եւ փոքր փոքր եղակացու-
թեան մը յանդեւու յօգուա գիտութեան:

Մատգրութեան արժանի է, թէ սովորական մէջ չէ, քութեան առն հասնակա յարէ, բայց հասարակութեան տափականը անձիք դրութեան կիրայ ստանա բարուկան յարէ ու վարկ մանաւանդ եթէ նոյն հասարակութեան organին մէջ երեսի Այս պատճառու, ծանր թէ թէ զեւը մեծական զգուշութեան են և չեն հրատարակի անշախսի զրութիւնները որ կերպով մտ կենան համարուի լուսիչ եւ քայիչ բարի յարտիքութեանց Ավհանձն մարդք ծանր աչք մէ կ'արձակի թէ հասարակութեան մը կողմանէ մը եւ թէ հասարակութեան մը կողմանէն քէմ հրատարակուած նսան գրութեանց եւ հեծանական ասցածութեանց, եւ անոնց վրայ կ'ուրածէ քրիստոնէական անմասաթեան քոզը Յիսուսի լուել էլուն-ը ան- յար օվուսի, — որ սիրու սովորինինի աղերտ սովորական կառուն.

ապագար քը պահէ։
Գրութեան նպաստակն աւ փափաքն է
թերմացութեանց առաջ քն առնուլ, ուստի կ
յայտնենք, թէ վարդութեան դիմոյն բացակայու-
թեան միջնորդին առաջ ար գրաւութեան Հարուենին
Ապագար քը բահոյ է Քը էլ 283 “Գեղազարա-
տի եղութիւններ” մերաբար իսխա պատրաստ

ძე თორուაძ ხე, იყოს ბიბლ მც მურჯე
მცირე უყალის დროს მუნებ ჰასართახის მც ხასის
ნავალითახ და ადამიან განდ ხე. — მც ხე კ. ტრამა-
თაროვა აქ ალ ასიყე ხ, იყ კაბელანებშის მც ხ
დეკოდინ ალ დაწეს ფრე ხ თუ აკ, მთერ ასაგენ
აკა მოსალი

Անկերծորեն կը դահաստենք երկդարեան
գիտակուն եւ բազմորդին Վենետիկյ Միկ-
թարեան Միարանութեան յարդ ու վարդ,
եւ իրաւամ մէջ համարան կը վայելէ թէ ի-
հայոցքի եւ թէ օտարազգի ժողովրդեան մէջ:
Վենետիկյ Միկթարեանց եւ Վիեննայի Միկթա-
րեանց ոչ ապաբեն ևս Միծին Միկթարայ երա-
բեր ուշաց: արեքն որ նաև յանդպոյշ եւ
յանձնիրուառ գովի երբու բնիքնեան մինչ անոն,
անոն իսկ կը վիրաւոր աղանդուն մնի բնիք:
Մեր բնարանն է, թէ համակիր եւ փոխիակի
յարդութեամբ (որ իր ու պէտք է երեւի թէ
ի բան եւ թէ ի գրադիմին իրապանչերոց),
երբու հայոցքի համանուն համարան եւ համա-
վախճան Միկթարեան Միարանութիւնը, —
որոկնէ իրաբանչերն անչ վիր նորին՝ ըստ
ընկերու Տեսան, — պէտք են իրարու և ճառը-
կարառեալ եւ օգնել իրեա եղայր եղազ, որով
կը լլան ուղար անոր, եւ կը կարօնանան գործել
մէծամեծ յասպարդիք բարդական եւ աշխարհական
դիրանութեանց եւ գործեանց, նպատական մըր
հայ ազգուն միտքն լաւարուելու եւ սիրան
ազնուացընելու ի փառ Աստածոյ:

୧. ପରିଚୟ

ԲԱՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

80 80 80 80

ՀԱԳՐԱԿԱՆ - Աղբիւրներ Ռազմոյն հայոց պատ-
մութեան. 289:

ՊԱԾՄԱԿԱՆ — ՆԵՐԱԲԵՇՈՎԱԿԱՆ ազգայինք մի
շամեւտ կը լլան հայ եպիսկոպոսութեան վերա-
նորոգութեանը համար. 297: — Ազնարկ մը

լի՞անայոց զրայ. 300:
ԿԸՆՍԳՐԱԸՆՆ — ԲԺՇՀ Դոկտ. Նահապետ Ողու-
մինսկի. 305: — Կուրով. 309:

ՄԱՏԾՆԱՎՐԱՄԱՆ - Մ. Խորենացւոյ պատմութեան
ժամանակին մասին (Քղթակցութիւն հպագէտ
Փ. Կոնկուրի), 317;

Ժամանակակից - 320:

ՀՐԱՄԱՆԻ ԵՒ ՊԱՏԱՌԱՑՈՒԹ ԽՄԱԿԻՐ
4. ԱՓօՏԵԼ Վ. ՊԵՐԵԶ